

ՄՈՒՐԱՏ-ՌԱՓԱՅՑԵԼԵԱՆ ՍԱՆՈՒՑ

Մ Ի Ո Ւ Թ Ի Ւ Ն Յ

Օսմանեան Սահմանադրութեան՝ որով եւ Ազգառութեան բարերախտ արգասիքներէն մին եւս պիտի համարուի Հայութենէ՝ Մուրատ-Ռափայէխեան Սանուց Միութիւնը, պատուաքեր, այո՛, Միփիթապայ Տան եւ իւր պատուաքաժան աշխիքտաց. եւ սմաշուշ օգտամանոց մեր սկրիի Ազգին:

Նորուկազմ Միութիւնը՝ այնքան հաստատուն միմերու վրայ դրուած կը նկատենք՝ որրան Սագրզ Յովլիաննէս Բաշայէ Ակտեալ մինչեւ վերջն մեր պոլսեբնակ աշխիքտը միասիրտ եւ միանողի գործոյն տեւողութեան եւ յաջութեան բափայքը են եւ եռանդագին ծեղնարկուները, մանաւանդոր Սագրզ Բաշա նիւթապէս եւ բարյապահս իւր սկավացութիւնը խոստացած է, ինչպէս նաև ուրիշներ:

Վատանի ըլլարով որ մեր Բաժմանորդներուն հանցյա կը կատարենք, անա կը զետեղինք ստորեւ լիշեալ Միութեննէն մեզ որկուած՝ առաջն գումարումի պատկանող յօդուածք. իսկ գալ անմասն պիտի նրատապակներ նաև արդէնի Պոլս սըպուած Միութեան կազմական կանոնագիրը՝ որ առաջիկայ գումարութիք ժողովն մէջ պիտի վաւերացորի:

Քարատեւութիւնն եւ իրուի յաջորդութիւնն. ահա մեր իղձը եւ սրտագին մարդանքը:

Հ Ն . Տ .

Տարբիներէ ի վեր Մուրատ-Ռափայէխեան վարժարաններու պոլսեբնակ սաները փափաց կը յայտնէին Միութիւն մը կազմել իրենց մէջ, իրարու հետ մօտէն ծանօթութիւն և յարաբերութիւն հաստատելու, գաղափարներու փոխանակութիւն ունենալու. և այդ Միութեան ուժին մէջ իրարու բարյապան ու նիւթական աջակցութիւն նուիրելու, ինչպէս նաև որ մը յատկացնելու Միփիթարեան Միաբանութեան հիմնագիր՝ մեծանուն Միփիթարայ տօնին հետ, Մուրատ և Ռափայէխ բարեսէրներու երջանկայիշատակ տարեղարձը հո՛ս ևս տօնախմբելու: Սակայն դժողոդարար սոյն փափացին իրագործումը գրե-

թէ անկարելի էր, կառավարութեանս նախորդ բռնակալութեան «քէժիմ»ը շթոյլատրելով որ մէկ քանի հոգիներ քով քովի զան, հաւաքումներ ունենան, խորհրդակցին և ոյժեր կազմեն՝ նոյն իսկ քաղաքականութիւննէ դուրս նպատակներու համար:

Բայց հազիւ թէ նորահոչչակ Սահմանադրութեան շնորհիւ խօսքի, մամլոյ և հաւաքումի ազատութիւն ունեցանք, ահա ամէն կողմ սկսան ակումբներ, ընկերակցութիւններ, միութիւններ կազմուիլ, և այն ատեն Մուրատ-Ռափայէխեան նախակին աշակերտաց փափացը վերստին ի յայտ եկաւ աւելի բուռն կերպով: Խակոյն տասնեակ երիտասարդներէ բաղկացեալ մասնախումբ մը ընդհանուր ժողովով մը գումարման կարգադրութեանց ձեռնարկելով՝ հրաւէր ուղղեց Մուրատ-Ռափայէխեան վարժարաններու բոլոր սաներուն: Այս կարգադրի Մասնախումբը խնդրեց Օսմանեան պետութեան Երկրագործական Մասնավիտական ժողովոյ Նախազաք Արքամ Երամեան էֆէնտիէ ստանձնել Մասնախումբին ատենապետութիւնը, զոր սիրով ընդունեցաւ, և որոշեալ օրը՝ 19 Հոկտեմբեր, ընդհանուր ժողովը տեղի ունեցաւ ներայի Միփիթարեան Դպրոցը:

Ներկայ էին Տեարք Ալթունեան Անդրէս, Ալզաշրաք Պօղոս, Աճէմեան Մկըրտիչ, Աճենան Օննիկ, Ապոտուլահ Գէորգ, Ապոտուլահ Յովհաննէս, Առաքէլեան Յակոպ, Արդարեան Յակոպ, Աքեւեան Մկըրտիչ, Աւետիսեան Օննիկ, Բօլատեան Երբուանդ, Գամպուլեան Յովսէփ, Գաղէզեան Ալէգո, Գասապեան Յորգի, Վիշէն, Գըրլանկըչեան Պետրոս, Գուրապան Մկըրտիչ, Գրիգորիան Վահան, Եալորգէնեան Լւնն, Երամ Արամ, Էլմասեան Զենոր, Էմիրզէ Ատոլի, Էմիրզէ Օննիկ, Էմիրզէ Յովհաննէս, Էմիրզէ տօրիթ, Էմիրզէ տօրթ. Պետրոս, Էմիրզէ Ստեփան, Եսայեան Եղուարդ, Եսայեան Թովմաս, Էֆիեան Օննիկ, Թովմասեան Եղուարդ, Թովմասեան Յակովը, Խսկէնտէր Գրիգոր, Խսկէնտէր Վահան, Լիմոնճեան Եղուարդ, Խորասանճեան Յովհաննէս, Մաղիկեան Վահան, Կարկարեան Յովհաննէս,

կարկարեան Անդրակ, Կիւլմէզ Գրիգոր,
Հէրիմեան Անտոն, Հիւրմիւզ Արտաչս,
Ճէնտէրէնեան Անտոն, Ճիւանեան Վիշչն,
Մազլըմեան Գէորգ, Մազլըմեան Տիրան,
Մազլըմեան Ստեփան, Մազլարեան Պօղոս,
Մանաս Էտկար, Մէրճան Կարապետ,
Մէսցէլի տօրթ. Յովհաննէս, Միմիտեան
Պօղոս, Միմիտեան տօրթ. Անտոն, Միւ-
թէվէլլի Վիշչն, Մնացական Լստօն, Մըր-
տիկեան Վլթանէս, Յովհաննէսեան տօրթ.
Պաղտիկ, Շաշեան Գէորգ, Շիշմանեան
Զարեհ, Ռէնճեան Յակոր, Ռէնկաստեան
Գէորգ, Զէրազի Օննիկ, Պասմանեան Յովհ-
աննէս, Պարտիզանեան Արամ, Պէճ-
տեան Անտոն, Պիլէզիքնի Աղեքսանդր,
Սավայեան Յովհաննէս, Մինապեան Գրի-
գոր, Մտեփանեան Անտոն, Մտեփանեան
Գևորգ, Վարդավալեան Յարամ, Վէճ-
տեան Անտոն, Վիլէզիքնի Աղեքսանդր,
Սավայեան Յովհաննէս, Մինապեան Գրի-
գոր, Մտեփանեան Անտոն, Մտեփանեան
Գևորգ, Վարդավալեան Յարամ, Վէճ-
տեան Անտոն, Վիլէզիքնի Աղեքսանդր,
Սավայեան Յովհաննէս, Մինապեան Գրի-
գոր, Վէօսէեան Յովհաննէս, Մինաննեան տօրթ.
Գէորգ, Վէօսէեան Յովհաննէս, Վիլէզիքնի Վագա-
շեան Միհրան:

Առենապետ Արամ էֆ. Երամ՝ հետեւ-
եալ ուղերձով բացաւ նիստը.

Ա Մեծաշուք Տեսարք,

Ա Մինչեւ ցարդ այնպիսի վիճակի մէջ
Կը գտնուէինք որ՝ ոչ ոք կրնար իւր
Հայրենասիրական հոգին, իւր գիտու-
թիւնը, իւր աշխատութիւնը գոնէ մա-
սամբ մի, սեպհականացընել երկրին և
ազգին յառաջադիմութեան և բարզա-
ւաճանը, Բայց ահա երջանկարեր փո-
փոխութն եկաւ տապալեց այս ողորմելի
Վիճակն և բացաւ ասպարէզ մեծ և
վառեց բորբոքեց հայ երիսասարդաց
հոգին որուն ահաւասիկ օրինակն կը
նշանարենք մեր Մուրաստ-Ռափայէլեան
աշակերտաց այս ժողովոյս գումարման
մեռնարկութեան մէջ, Զեռնարկութիւն
որ արժանի է ամենայն գովեստի, որով
կը ջնորհաւորեմ զիրենք ջերմագին սերտ
սրտով և կը մաղթեմ քաջալերութիւն,
զարգացում և յառաջադիմութիւն:

Ի ինչ պիտի ըլլայ ներկայ ակումբիս
ո փափացն և նպատակն,
Ի Հարստութիւննին փոխանակ աշխար-
ո հիս ունայնինչերուն ցրուելու, անցեալին
ո մէջ մեծանուն Հայեր՝ Մուրատ և
ո իտափայէլ՝ հիմնեցին երկու վարժարան-
ո ներ, երկու աղբիւր ուսմանց և բարե-
ո բաստութեան:

Ի Աւումն է լոյս աշխարհիս, կանթեղ
ո մը որուն կը զիմեն ամին փափացողը
ո զարգացման, բայց եթէ չի գտնուի կան-
ո թեղին պահապան մը լոյսին վրայ
ո հակող մը, խաւարման վերադառնալն
ո անտարակոյս է: Նախախնամութիւնը
ո վասն Հայ երիտասարդաց ուսումնական
ո զարգացման՝ կանգնեց վեննետկոյ Ո.
ո Ղազարու վանըն, իրը պահապան և իրը
ո քաջ պահապան սոյն աղբեկ ճշմարտու-
ո թեան, այն կանթեղին ուսմանց: Երախ-
ո տապարտ ըլլալու ենք ուրեմն անման
ո Մուրատ-Ռափայէլի և Ո. Ղազարու
ո վանըն:

Ի Աւտի վերոյիշեալ Ակումբին նպա-
ո տակն է Մուրատ-Ռափայէլեան վար-
ո ժարանաց ուսումնաւարտ աշակերտաց
ո մէջ նախ համերաշխ միութեան կապ
ո մը հաստատելով՝ օգնութեան հասնիլ
ո թէ նիւթական և թէ բարոյական տե-
ո սակէտով ընդհանուր Թուրքիոյ և օտար
ո աշխարհաց մէջ բնակող ամրող ընկե-
ո բաց:

Ի Անշուշտ բարոյական, ըսկելով պիտի
ո հասկնանք երբեմն բարի խրատներով
ո քաջալերել զոմանս և ոմանց ուղիղ ճա-
ո նապարհ ցոյց տալ. Երբեմն անգործ
ո մնացողներուն գործ գոնալ և կամ յա-
ո ռաջադիմութեան համար ձեռնարկու ըլ-
ո լալ:

Ի Նիւթականն պիտի ըլլայ զրամով
ո օգնել ըստ կարողութեան Ակումբին.
ո կարողութիւն որ կախումն պիտի ունե-
ո նայ անդամոց թիւէն և բաժնեզինէն:
ո կը յուսամ, նա մանաւանդ կը մաղթեմ
ո որ համայն աշակերտաց վերոյիշեալ վար-
ո ժարանաց փութեան մասնակցին՝ Ըստը
ո եղրայրապիրական ոգեով վառուած այս

ո ակումբիս՝ որ ազգին զարգացման և ո բարգաւաճման նպաստաւոր պիտի ըլլի լայ. և այս ի փառս և ի պատի վեն նետկոյ Միխիթարեան Հարց և Մուռ բատ-Ռաֆայէլեան վարժարանաց :

ո Զի վհատինք ուրեմն, մեծաշուք ընդ կերք, ապագային մեզ պատրաստած ո արգելքներուն, դժուարութիւններուն առողջե, այլ մի՛ մարմին և մի՛ հոգի աշխատ արինց, մենամարտինք և վերոյիշեալ առողջունան տէր եղողներուն նման, մենք այդ ո մեզմէ ետքը Ծկողներուն երախտապարութիւնը վաստկելով մարդկային նույն բական պարտքերնիս կատարած ըլլանք :

ո Ակումբիս փափաքն և նպատակն սա ո մէկ քանի տկար իօսոքերովս բացատրեալ էն յետոյ պիտի անցնիմ բուն պատուած ծրագրոյն, խնդրելով՝ եթէ ո կամից՝ մեր պատուական ատենադպիր ո Միխիտեան էփէնտիէ որ բարեհաճի պարու գել Զեղ՝ զայն ո (բուռն ծափահարութիւններ)։

Կարգադիր Մասնախումբին նախապէս պատրաստած ծրագրին ընթերցումէն յետոյ, ներկայից առաջարկութեամբ Առժամանայ Յանձնաժողովոյ մը ընտրութեան ձեռնարկուեցա, որպէս զի սոյն ծրագրը այդ Յանձնաժողովին հոգմէն ըննուելով և ի հարկին բարեփոխուելով՝ ենթարկուի յառաջիկա Ծնդհանուր Ժողովին հաստատութեամբ։

Երամ Արամ Առենապետ. Միխիտեան Պօղոս Առենապէիր. Աճէմնան Մկրտիչ, Խակէնտէրեան Վահէ, Հիւրմիւր Արտաշէս, Շիշմանեան Զարեհ, Մինապեան Գրիգոր, անդամք։

Եւ այս ընտրութեամբ վերջացաւ նիստը։ Միխիթարեան Հարց և Աշակերտաց Համար 1908 Հոկտեմբեր. 19ի օրը նշանակելի թուական մը պիտի ըլլայ, և հաւաստի ենք որ ծրագրուած միութիւնը իր երկարատև էութեամբ և բարգաւաճ գործունէութեամբ՝ պիտի յաւերժացնէ այն օրուան անդամնեկ հաւաքումին յիշաւած արժանի պիտի ընէ արձանագրութիւնը մեր սարեկութեանց մէջ իրեն շահագութէ-ԸՐԱ.

դէպք մը ։ Ծովզողուն հանդէսի մը փայլը չունէր այդ հաւաքումը. ընդհակառակը շատ անսեթելեթ և ընտանեկան հանգամանց մ'ունէր. սակայն վսեմ էր ան իր տարրերուն համախմբումին մէջ, որոնց առանց վարանելու տարիքի և դիրքի այլազանութեան վրայ, եկեր էին՝ եղայրական զագումներով առլցուն, զիրար ճանչնալու, իրարու ծեռքը սեղմելու և յիշեցնելու թէ միւնոյն բարերարաց յարկին տակ դաստիարակուած սաներ են։ Առաջին անգամն էր որ տեղի կ'ունանար Միխիթիւն մը Մուրատ-Ռաֆայէլեան հին և նոր սաներուն մէջ, առաջին անգամն էր որ Միխիթարեան Հարց, իրենց դարաւոր կրթական գործունէութեան մէջ առիթը կ'ունանային հանդիսատես ըլլալու, աչքերնին հրճուանըի արցունքով լեցուելու չափ յուզուած, միութեան մը առաջին կոչին հոն հաւաքուած հոծ բազմութեան մը իրենց նախկին դաստիարակեալներուն, որոնց համեմաշուութեան և եղայրակցութեան սիրուն ներդաշնակութիւն մը կ'արտայալուէին և որոնք միահամուռ զգացումով կը ծափահարէին ծրագրուած նպատակին յենակէտը՝ որ է եղայրակցական յարաբութիւն մը գոյացնէլ Մուրատ-Ռաֆայէլեան սաներուն մէջ, աշակելով իրարունիթապէս և բարոյապէս։

Ահա ինչո՞ւ վսեմ էր անդրանիկ գումարումը մեր Միխիթեան, որուն յաջողութիւնը մեր ամէնուն մաղթանը և փափաքն է. Ռւաստի ապահով ենք որ ամէն որ իր ջանքը չպիտի զլանայ այս նպատակին հասնելու, որպէս զի միշտ ունենանց եղայրակցական այդ վայելէՌ՝ որուն տրպաւութեան ներքեւ բաժնուեցանց իւրամբ։

Պօղոս Մուրատ

կ. Գոլիս, հոկտեմբեր 1908

ԴԻՏ. — Ներկայ Բագմավէպի Բնովանդակութեամբ անկը տես Տարեկան նիթերու ցուցաւութեամբ անկը տես Տարեկան նիթերու ցուցաւութեամբ ։